

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ^(*)

Դ.—Քրիստոնեութեան բահամցումը
ընկերութեան մէջ

Քրիստոնէութիւնը՝ զորովագին կը մօտենար խեղճերուն, խոնարհներուն, բախտէ, պատիւներէ և առողջութենէ զըրկուածներուն. մինչդեռ հեթանոսութիւնը հարուսաներուն և հզօրներուն միայն կամարութիւն կ'ընէր և ուշագրութիւն կը դարձնէր, և ասով կը ցուցնէր թէ շահագուցութիւն մըն էր աւելի՝ քան թէ կը բօնք մը, և ինքզինքը այդպէսով ամլութեան կը դատապարտէր: Կրօնական ստեղծագործութեան և կազմակերպութեան մասին՝ վարիչ դասակարգերը սովորաբար ժողովրդային խաւերէն ու զութիւն կ'առնեն. այս ճշմարտութիւնը ըմբռնած է անեկէ ներչնուած ըլլալու համար՝ նախնական քրիստոնէութիւնը նպաստաւրած է բարոյական և միստիկ ամենազօր այն ծաղկումը՝ որոն հանդիսատես չէր եղած դեռ մարդկութիւնը:

Պլինիսոս՝ Տրայանոսի կը զբէր թէ նոր կրօնքը ամենուրեք, նոյնիսկ զիւղերու մէջ թափանցած էր. սակայն և այնպէս կրնայ ըսուիլ թէ Քրիստոնէութիւնը մինչեւ Դ. գար տարածուեցաւ աւելի քաղաքներու մէջ, հսովմէտական կայսրութեան բազմամարդ և վաճառաշահ ոստաններուն սրազմացեղ, բազմալեզու և ամենազիա ամբոխին մէջ: Նոր կրօնքը աւելի զիւրաւ ընդունուեցաւ միծ ճանապարհներու վրայ գտնուող քաղաքներու, քան թէ վաղնջական բերգաքաղաքներու մէջ: Անիկան ըլլալու կասկածելի կը թուէր շարժուն և բաղմազմարդ ժողովուրդներուն, քան թէ հին ցեղերուն, որոնք սնապաշտօրէն կապուած կը մասին իրենց անցեալին և իրենց հոգին:

Աթենացիները կը ծիծաղէին, Հռովմայեցիները կը զայրանային նոր սնապաշտութեան մը յայտարարուելուն վրայ. իսկ սիւրիացիները, սոխացիները, աղեքսանդրացիները, և յոյն աղքարիկներու ամրոզն բազմութիւնը. որոնք ոչ աւանդութիւն

ունէին և ո՛չ ալ կանխակալ նկատումներ, անյագօրէն կ'ունկնդրէին և խանդավառօրէն կ'ընդունէին քրիստոնէական պատգամը:

Ասոնց մէծ մասը չքաւոր, շրջուն-յեսանող մարդիկ էին. մարդիկ՝ որոնք հետք մը չին թողուր և որոնց անունը մեզի անանուն մը կ'արծէ առ առաւելին: Հին քաղաքակրթութիւնը զանոնք բանի մը տեղ չէր գներ. ասով մէկտեղ՝ թաղապետական կոռավարութիւնը զանոնք բոլորովին չէր անգիտանար, որովհետեւ զանոնք կը հարստահարէր, և այն իրեն համար ամենէն չահաբեր կերպով մը — զանոնք քամելով հարկերու ծանրութեան տակ: Պատիւները, տօները, գրականութեան և արուեստի վայելքները ընտանիին, այսինքն՝ քաղաքացիներու վերապահուած էին: Միւսները, բոլո՞ր միւսները, լոռութեան, անչըքութեան և չքաւորութեան մտանակից կ'ըլլային եւ արհամարհնանքի ծանրութեան ներքի կ'ապրէին: Բանաստեղծներէն, փիլիսոփաներէն, պատմագիրներէն ո՛չ մէկը ականջ չի տար անոնց զանգատին՝ մեզի կրկնելու համար զայն. ո՛չ ալ օրէնսդիրներէն, տաենակալներէն, իշխաններէն ունէ մէկը մտիկ կ'ընէր այդ զանգատը՝ հանգարտեցնելու համար այդ զրկուածները: Ուրեմն կ'ապրէին այս խոնարհները գործվագուրիկ, անսիրելի, անարգուած. կը իրենին իրենց ծանր բեռը և ոչ ոք հոգ կ'ընէր անոնց օգնութեան ձեռք մը կարկառէու:

Որքան վերանանք անցեալին մէջ, այնքան կը տեսնենք թէ միշտ այս այսպէս եղած է: Եւ ահա օրէնեալ օր մը ժառանգութիւն մը կը վիճակէր այս անժառանգներուն, և այնպիսի մեծվայելուչ ժառանգութիւն մը՝ որ արևելեան զիւթմահաշերագի մը պէս կուգար: ՉԶեր մէջ չկան, կ'ըսուէր անոնց, ըստ մարմնի շատ իմաստուններ, ոչ ալ բազմաթիւ հզօր և աղնուական մարդիկ. այլ Աստուած աշխարհիս յիմարները ընտրեց, որպէսզի ամօթահար ընէ իմաստունները. ու աշխարհիս տկարները ընտրեց Ան, որպէսզի ամօթահար ընէ զօրաւորները: Այս, աշխարհի ստորին խաւերու մարդիկը, անարգուածները, ասոնք ընտրեց Աստուած. զանոնք ընտրեց՝ որոնք բա՛ն մը չէին, որպէսզի բան

(*) Շարունակութիւն՝ տե՛ս, Սիրն տարի՝ 1929, էջ՝ 245:

մը եղողները ոչինչի վերածէ, և այսպիսով
ո՞չ մէկ մարդնաւոր չպարծի Սստուծոյ առ-
ջեւ : Ամէն անոնք որոնց առջեւ այս ակլն-
կալութիւնները կը բացուին, որոնց կը ը-
ռայլուի Սստուծոյ Որդի տիտղոսը, որոնց
կը խոստացուի Երկնից Թագաւորութիւնը,
գերիններու կամ ազատագիրներու անուն-
ներ կը կրեն . Ստեփանաս, Փորտունա-
տոս, Աքայկոս, Ամալիաս, Ռոբանոս,
Հերոգիոն, Փլեզոն, Հերմաս, Պատրոռաս,
և ուրիշ հազարաւորներ, որ ձախաւեր
կերպով քանդակուած են՝ գամի մը ծայ-
րովը կամ գանակի մը շեղբովը քարի մը,
կղմինտորի մը, աղիւսի մը և կամ նոյնիսկ
խոնաւ ծեփին վրայ, որ կը ծածկէ իրենց
դադաղը գետնազամբաններուն մէջ :

Ասոնք նրբացեալ մշակոյթէ զուրկ ժո-
ղովուրդի պատկանող մարդիկ էին, բայց ո՞չ
թէ թանձր և կոշտ ուղեղներ : Պէտք է
զգոյց ըլլանք և չբաղգատենք զանոնք
մեր մեծ քաղաքներու գործաւոր բնակչու-
թեանը հետ, որ ճգմուած է ճարտարար-
ուեստական աշխատանքէ և թշուառութե-
նէ : Միջներկականնեան երկիրներուն մէջ,
Յունա- Հռոմէական քաղաքակրթութեան
ժամանակ, թշուառութիւնը ապուչցնող
չէր, անիկա չէր մարեր սրտին բերկրան-
քը և մտքին թոփչքը : Այս սովածներուն
Աւետարանը կը սորվեցնէր գոհանալ հա-
նապազօրեայ հացով զոր Սստուծ պիտի
չնորհէր իրենց աղօթքին վրայ : Այս ան-
հանգարտներուն՝ որոնք զուր տեղ կը
խլրտային խաւարին մէջ՝ Անիկա լոյսին
նայիլ կը սորվեցնէր : Աւետարանին չնոր-
հէր, անուսում և անկիրթ մարդիկ որոնց
բոլոր ունեցածը իրենց յոյն կամ լատին
ծնունդի բնիկ նրբութիւնն էր լոկ՝ կարո-
ղացած էին մտքերնին բարձրացնել մինչեւ
կրօնական հաւատքի բարձրագոյն խնդիր-
ները, ինքզինքնին արժանի համարած էին
ըլլալու անոնցմէ՝ որոնց համար ըսուած
էր «խաղաղութիւնն բարեհատճ մարդերուն» :
Այս մարդոց է որ Պօղոս կ'ուզգէ իր Թուղ-
րելը, ինչպէս և իրենց սերունդներուն է
որ պիտի քարոզէր Սուրբն Օգոստինոս իր
ճառերովը Սուրբն Յոհաննէսի վրայ : Ա-
հաւատսիկ մին այն անակնկալ և զարմա-
նալի նորութիւններէն՝ որով կը զայրա-
նան և կամ կը գայթակղին Բ. զարու փի-
լուսովանները : Անոնք կը յանդիմանն տգէտ-

Պէրեանները, կրթութենէ բոլորովին զուրկ
և զբականութեանց ու զպրոցներու ան-
ձանօթ այս մարդիկը, որոնք կը համար-
ձակէին աստուածային իրերու մասին ճա-
ռելու :

Այս խոնարհները, եղբայրական կեան-
քի հրամացական պահոնչէ մը յանկուց-
ուա՛ծ կը զգային ինքզինքնին՝ դիմելով
դէպի քրիստոնէական հասարակութիւնը :
Հեթանոսական եղբայրակցութիւնները կը
խարէին զանոնք, առանց գոհացում մը
պատճառելու այն պէտքին, զոր մարդիկ
կը զգան հաւաքուելու, և իրենց շահերն
ու փափաքները հասարակաց գարձնե-
լու : Մանաւանդ որ անոնք իրենց ըն-
կերակիցներուն երկու թանկագին բարիք-
ներ կը հայթայթէին — ընթրիքներ և գե-
րեզման մը : Շատ հաւանական է որ, քը-
րիստոնեանները միտում ցոյց տուին «Թաղ-
մանական ժողով» (collège funéraire) կոչուած
ընկերակցութեան ձևը որդեգրելու, խու-
սափելու համար կեղրսնական իշխանու-
թեան եղբայրակցութեանց հանդէպ ունե-
ցած յայտնի չարակամութենէն : Այսպէ-
սով անոնք կրցան հաւաքուելու, զանձա-
նակ մ'ունենալ, միասին խօսակցիլ, ուտել
և ազօթել . իրենց ընկերներուն կենդա-
նութեան՝ անոնց ապահովել սիրոյ ճաշը
(Ակապ), և այս կեանքէն վերջն ալ կոկիկ
գերեզման մը և տապանագիր մը : Միրոյ
հացին հաստոյթը այսպէս կը համապա-
տասխանէր մարդկային հոգւոյն մէջ կրօ-
նական զգացման այս կենսական պէտքին :
Միրոյ հացը նորագարձին կուտար գուրզու-
րանքի առարկայ մը և միխթարութեան
առիթ մը — եղբայրներ և հասարակաց
ճաշեր : Ստորին դիրքի մարզը, որ զիտէր
թէ պետութիւնը ունէ մէկը չի սիրեր, և
որ միշտ ընտանիք ալ չէր ունենար, պըզ-
տիկ ընկերակցութեան մը կը հանդիպէր,
հիմունած յարգանքի և բարեկամութեան
վրայ . սիրելիք մարդիկ կ'ունենար, և զիտէր
նաև թէ կը սիրուէր : Իրեն համար ասիկա
ուրախութիւնն էր, և ու բախութիւնն յաճախ
կեանքի, ջանքի և յաղթութեան ազրիւրն
է : Անցեալի հաստոյթներուն անկման հե-
տեանքով, աւերակներուն մէջ հին ոս-
տանին՝ զոր վերականգնել այլես ո՞չ ոքի
ձեռքը չէր, մարդիկ նոր համերաշխութեան
մը կը տեհնչային, և եկեղեցին իր բազուկ-

ները կը բանոր անոնց, պատսպարան մը կուտար, ու կեանքի կանոն մը և յուշետենական վարձատրութիւն մը կը մատուցանէր։ Մէկուն համակերպիլու և այդպէսով միւսն ալ ձեռք ձգելու համար՝ խեղճը այլեւ մեկուսացեալ չէր, անիրաւեւ վայրագ աշխարհի մը մէջ կորուած չէր, այլ գտած էր այն՝ որու վրայ պիտի կոթնէր և որուն քով պիտի կրթուէր. — եղայրայրներ ունէր։

Եկեղեցին մէջ կը գտնուէին՝ գերիներ, աղատազրեալներ, աղատ մարզիկ, փոխաղարձ անկեղծ քաղցրութեամբ մը՝ գերիները մէկդի կը ձգէին իրենց խէթը, և ազտաները՝ նախին տիրոջ իրենց նախապաշտումները, վասն զի եկեղեցին մէջ այլեւ չկար ոռչ գերի, ոչ աղատ։ Ամէնքը հաւասար էին Յիսուսի առջև և Յիսուսով։ Ան, ինքն իսկ աշխարհ եկած էր զերիի մը կերպարանքով և ըսած էր. — «Եթէ ձեր մէջէն ունէ մէկը կ'ուզէ մեծ ըլլալ, թող' բոլորին գերին ըլլայ»։ Այն ժամանակ՝ ուր Սենեկա պէտք կը զգար հաստատել թէ զելի՛ն ալ մարդ մըն էր վերջապէս՝ Քրիստոս եղրօր կարգին կը բարձրացնէր զայն և հաւատացեալները եղբայր անունը կուտային անոր։ «Անոնք իրենց զերիները քրիստոնեայ ըլլալու կը համոզին այն սիրոյն հետեանքով՝ որ կը թագուորէ իրենց մէջ, կ'ըսէ մեզի Արխօնիտէս, և երբոր Քրիստոնեայ գարձնեն զանոնք՝ առանց խըտրութեան իրենց եղբայր կը կոչէն»։

Որքան ալ բազմաթիւ կորինան եղած ըլլալ զերիները՝ հաւատական է որ քրիստոնէութեան մէջ կարեսը փոքրամասնութիւն մը եղան միայն։ Պիխաւորաբար համեստ պայմաններու ներքեւ զըտնուող ազտա մարդոց մէջ է որ հաւատքը ամէնէն աւելի յառաջ գացած է։ Կելոս արհամարհանքով կը խօսի այն խոնարհ պայմաններու ներքեւ գտնուող մարդոց նըկատմամբ. բուրգի զգիներ, կօշկակարներ, թափիչներ՝ որոնք կը գործածէին իրենց պրոպականետը թշուառներու և տըկարամիտներու մէջ. փոքր-խանութպանները, փերեղակները ըրջուն վաճառորդներն էին որ համոզիալ, վարպետորդի և անխօնջ քարոզիչներ կը զառնային վարդպապետութեան մը՝ որ օր ըստ օրէ կուսակիցներ կը շահէր։ Նախնիք, հակառակ որ

դանդաղ մրջոցներ ունէին, շա՛տ ել ճամբարդէին, ճշմարտութիւնը կը քարոզէին, լուրերը կը տորածէին, եկեղեցիները իրարու հետ հաղորդակցութեան մէջ կը զնէին, Պօղոսին կամ Իգնատիոսին նամակները եկեղեցիներուն կը տանէին։

Հարթաւանները և ազնուականները եկեղեցի կը մանէին, և հոն շինիչ չերմեռանդութեամբ մը կը վարուէին։ Այս նորագարձներուն թիւը և որակը շատ նշանակիլի, եղած ըլլալով հանդերձ, յիշատակութեան արժանի են՝ իրական ազգեցութիւն մը զործած ըլլալով քրիստոնէութեան ճակատազրին վրայ։ Առանց այս բարձր դասու անձնաւորութեանց՝ բան մը պակսոծ պիտի ըլլար վարկէն և ապահովութեան նկաղեցիին՝ որ յոնձին անոնց գտաւ բարերարներ և պաշտպաններ, որու չկրնար բոլորովին զանց ընել ունէ հաստատութիւն։ Գործք Առաքելոցը մեզի կը խօսի բարձր զասակարգի Յոյն կիներու մասին, որոնք՝ թեսաղոնիկէի և Բիբրէայի մէջ սիրով ընդունեցին Պօղոսին քարոզութիւնը։ Ասիկա, Կիպրոսի մէջ, հաւատքի բերաւ կուսակալ Սերգիոս Պօղոսը, իսկ Աթէնքի մէջ՝ Արխապահոսի անդամ մը՝ Դիոնիսիոս անունով։ Հոռվմէացոց թուղթը մեզի կը տեղեկացնէ թէ Կորնթոսի թաղապետական զանձապահը, Երաստոս անուն, հաւատքի եկած էր։ Ակիւզաս և Պրիսկիզա հարուստ վաճառականներ էին, որոնք թերեւու մուտք չէին գործած ազնըւականաց ընկերութեան մէջ, ուր, սակայն, Ա. զարէն սկսեալ քրիստոնէութիւնը թափանցած էր։ Պոմպոնիա Քրիստիկինա տիկինը, Փլաւէիոս Կղեմէս և Փլաւրիոն հիւատոսները, և երկու Փլաւէիոս Պոմպոնիաները ոչ միայն նորագարձներ են՝ այլ և դատապարտեալներ իրենց հաւատքին համար։ Հոռմէական ազնուականութեան ուրիշ անդամները Դոմիտիանոսի կողմէ հարուածուեցան միւնոյն ունիբին համար։ Երբ Անտիոքի Իզնաւիոսի եպիսկոպոսը կ'ուղղուի զէպի Հոռվմ, ուր մարտիրոսութիւնը իրեն կը սովասէ՝ ան կը վախնայ թէ՝ մի՛ զուցէ այն բարձր ազգեցութիւնը զոր այս եկեղեցիին հաւատացեալները ունէին՝ յաջողէր զի՞նք չարչարանքէ պատելու։


Առանց ունէ բան մը պահելու Ազտէի

և Սենեկայի կարծեցեալ քրիստոնէութեանէն, պէտք է Ա. Կղեմէսի կորնթացւոց նամակին վերջը տանիւ յիշատակութիւնը երկար կեանքի մը զուգորդուող յարդանքով շրջապատուած երկու ծերունիներու, որոնք Կղօգիսոս Եփերոս եւ Վաղերիսո Պիտոն անունները կը կրէին և որոնք Կը զոգիսի ընտանիքին մասը կը կազմէին. իսկ ասոր կինը՝ Մեսալինէ, ի տամի Վաղերկայ էր. Պալատինի Պազոսաց կայսերական գոլոցին երիտասարդ տղաներուն մէջ կը հանդիպինք «հաւատարիմ» Ալեկսամենի որ «իր Աստուածը կը պաշտէ»։ Այն ակնարկութենէն ի վեր, զոր Պօղոս ըրած էր, քրիստոնեաներուն երկայսութիւնը «կիսարի տան» մէջ՝ շատ անգամներ կը հաստատուի։ Կոմմոգոսի իշխանութիւնն ալ ազնուականութեան մէջն դարձերու նպաստեց։ Պիտի տեսնենք անկէ ետք Ապողոնիս ծերակուտականը, Լիբերալիս հրւատուուր, Աննայիամեները, Պուպունամեները, «պատուականապոյնեները» գետնադամբաններու տապահագիրներուն վըրայ։ Տերտուղիանոս մեզի կ'ըսէ թէ՛ հեթանոսները կ'ողբան հաւատացեալներուն մէջ «առէն դասակարգի» մարդիկ տեսնելով։ Կղեմէս Աղեքսանզերացին և Արիգ ենէս գրեթէ նոյն կերպով կ'արտայայտուին։

258-ին Վաղերիանոսի կողմէն հըրտարակուած հալածանքի հրովարտակը բարձր դասակարգէն հաւատացեալներ կը դիտէ, որոնց այդ ժամանակէն սկսեալ կը հանդիպինք պիտութեան վարչական եւ բարձրագոյն պաշտօններուն մէջ։ Պիտական ահազգին մեքենան կը ծանուցանէր բոլոր մրցումները, և ինչպէս բոլոր հիմնարկութիւնները՝ ան ալ ունէր իրեն առանձնաշնորհեալները, որոնց այսինչ հոգը և կամ այն ինչ պատիւը կը վիճակէր, ոչ թէ արժանիքի և կամ կարսդութեան իրաւունքով՝ այլ պաշտպանութիւններու և վերջամասցութիւններու շղթայաւորումներով։ Այսպէս քրիստոնեաներ մտած կը գտնուէին զօրծերու մէջ՝ զորս թերեւս ըընաւ չէին ալ կատարեր. և ասիկա՞ ունէ ժամանակ ունէ բէժմէմի տակ կառավարութիւններու կոզմէ պաշտօննեաններուն նըկատմամբ տարամերման շարժառիթ մ'եղած չէ։ Ուստի պաշտօնակալներու աղնուապետական դասակարգ մը կազմուե-

ցաւ այն շարքերու մէջ, ուր քրիստոնէութիւնը իր ընտրութիւնը կ'ընէր կամ ուրիէ իր աստիճանաւորները կ'առնէր. ինչպէս՝ Կարքեղոնցի Կիպրիանոսը, Դիոնիսիոս Աղեքսանզերացին, Լաւողիկէցի Անատոլը, Պօղոս Սամոստացին և Թմաւեսցի Փիլէտաը։

Ծուրջ 303 թուականին, Դիոնիկետիանոսի ժամանակ, քրիստոնէութեան նուանումը այն աստիճանի հասաւ որ պետութեան կարիքները զոհացնելու համար կայսոր չփարանեցաւ կոչ ընկեռու քրիստոնէից, իրենց վոտանելով կարեսը պաշտօններ — ինչպէս նահանգային կառավարիչի պաշտօնը — ազատ կացուցանելով զանոնք զոհներ մատուցանելու հարկադրանքէն։ Դիոնիկետիանոսի կինը և աղջիկը քրիստոնեայ էին. Փիլիպպոս կայսոր և իր գեռատի տըղան նոյնը եղած էին։ Քրիստոնեաներու կը հանգիպէր մարդ ամէն տեղ, ի բաց առեալ մեհանները. անոնք հուետորներ, քերականներ, օրէսագէտներ, բժիշկներ, փիլիսոփաններ կ'ըլլացին, բայց ոչ երբեք՝ սուսերամարտիկներ և կատակերգուեններ։



ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

History of Education in Armenia. By Kevork A. Sarafian, Ph. D., Introductions by Lester B. Rogers, Ph. D. and Rt. Rev. Bishop Karekin. La Verne, California. 1930, p. 320.

Կոկիկ զիրը մը, զրուած մասնագէտ նեղինակի մը կողմէ։

Քանոնմէկ զրուխներ ունի Պատմութիւն դաստիարակութեան ի ձայնը, որոնց մէջ Տքի Սարգս կայսեր հայկական դաստիարակութեան պատմութիւնը, Ակիզրէն մինչեւ ներկայ թուականը։

Հոն բով բովի կը տեսնենք Ս. Գ. Լուսաւորիքիք, Հայաստանի մէջ զպրոցներ հաստատելու առաջին նիզերը թափերով. Ներսէս Պարթեւը՝ բարեզործ ու կրթասէր հայրապետը. Ահակ-Մեսրոպական Ոսկեղարքը, մտրի անման նոկաններու փաղանգով. Հելլենական ազգեցութիւնը Հայոց վրայ. Միջնադարեան հայ վաները՝ մտաւորական կեանքի այդ փայլուն վառարանները. Արծաթի Դարը, իր մեծարժէր նեղինակներով. մտաւորական կեանքի անկումին յաջորդաղ վերածունդը՝ Մսիթարեան Հայրերու տրնաշան աշխատութեամբ. Կրթական ընկերութիւնները Հայոց մէջ եւ նոր դաստիարակութեան մը ծաղկումը Կարմիր Հայաստանի վիրաւոր սրան վրայ. Եւայլն։

Մեր պատմիչները հայկական դպրոցներու եւ